

ԽՍՂԱԲԱԿԵՍՆՐ ԿԵՄ ՊՈՌՇԵԱՆՔ
ՀԱՅՈՑ ԳՍՏՄՈՒԹՅԱՆ ՄԻՋ: Գարեգին
Արքեպ. Յուզեփեան. Մասն երկրորդ՝ պակեթա-
 զարդ, մեծադիր, երկսուն, էշ 292, սպ. Երևանաղեմ,
 1942 և Մասն երրորդ, Յոյնպա մեծադիր, և երկսուն,
 էշ 248, սպ. Նրս Ետբ, 1942-3:

Խաղբակեանց կամ Գոռչեանց իշխանական տան և առք հետ կապուած շատ ընդարձակ պատմական ու ննադատական ուսումնասիրութեան մը Բ. և Գ. Հատորներն է որ Յովսէփեան Արքեպոս., Տանն Կիլիկիոյ արդի Շնորհապարզ Գարեգին Կաթողիկոս, զրեթ է միաժամանակ, մէկը երուսաղէմի ու միւսը Նիւ Ետրքի մէջ է լոյս կ'ընծայէ, յայտարարութիւնը ուղեւոր յազարել սակայն քանի մը տարիով, հաւանաբար պատե-
 րաղմի հետ կապուած, արգելքներով: Այս ման-
 րապատում ու հոյակապ աշխատասիրութեան Ա. Հատորը լոյս էր տեսած 1928 ին վաղաբազմատի մէջ ու բարձրապատիւ հեղինակը պատիւ ըրած էր ինձ օրինակ մը շրկելու Նոր Նախիջևանէն՝ որուն արժանաւոր Առաջնորդն էր այդ տարիներուն, առիթ տալով որ արժէքաւոր մատենան ետ ներկայացնէի կայ բանասիրական աշխարհին, ա-

րումներու, առանց նոյնիսկ ապրելու հաւա-
 քական հոգեկանութիւնը իր ամբողջութեան
 քը մէջ, միամտութիւնն ունին յայտ՝ կա-
 թիլ մը զգացում լուծելով տողերու շար-
 քերուն մէջ, կամ պահ մը ապրում հնչեա-
 կելով, ինքզինքնին հրամայել մեզ իրրե
 զնահաբանքներու ացժանի տիպոսեալ
 բանաստեղծ: Մքնադրոյսի հեղինակը կը մնայ
 վեր անոնցմէ: Ան ծանօթ է արդէն մեզ իր
 Նախեղբակնով (Սօֆիա տպուած 1937-ին),
 որուն արձակ էջերու նմոյշներէն ազա-
 տաբարած է ինքզինք հոս, ու գիտցած է
 ընտրել անկէ յաջողագոյն ստանաւորները
 և հիւրընկալել նոր գործին մէջ. ու, վկա-
 յութիւն մըն է այս իր հասունցող ճաշակէն:

Թշուջօյանն ոչ միայն ծանօթ է մեզ
 իրրե բանաստեղծ, այլ նաև նախանդամ է
 մեր սերունդի իմացական շարժումին եւ
 յախուռն քննադատ:

Իր ըրածին գիտակցութիւնը ունեցող
 մէկու մը գործին առջև կը դասուհիք ու այդ
 զխտակցութեամբ մտանցանք իր նոր գործին.
 լաւագոյն յալողութիւններու պինկալու-
 թիւններով կը սպասենք իրմէ նոր գործեր:

Երևանաղեմ
 1945

ԱԻԵՏՈՒԹ

անսին զբախտականով մը(*) ուր փոփաք էի
 յատնած որ ո՛չ միայն այդ առաջին հատորին
 յալողորդ երկու աւելի ընդարձակ ու լրացուցիչ
 հատորները չուտով լոյս տեսնէին, այլ և անոնց
 զէթ առ այժմ ֆրոնտերէն թարգմանութեան և
 տպագրութեան ծախքերը հազացուէին, գիտու-
 թեան և արեւտտի հովանաւոր հաստատութիւն-
 ներու և անձնաւորութեանց կողմէ: Ուրախ եմ
 որ Սրբազանին աշխատութեան գիտական բարձր
 արժէքը ինքնին բաւական եղաւ որ ան պտակ-
 ուած ըլլար Երուսաղէմի Սրբոց Թարգմանաց —
 Գուրեան Գրական Մրցանակով և բարգեալ և ծա-
 խիւք Տիկին Արմենուհի Մխերեանին:

Այս զոյգ հատորները պատմութիւնն են Մի-
 ջին դարու ընայալարհի մեր ա՛յն վանքերուն՝ ու-
 բոնք Հայ Եկեղեցւոյ պատմութեան, ճարտարա-
 պետութեան, զրուսթեան և ծաղկումի արուես-
 տին, մանրանկարչութեան, մատենագրութեան
 և Եկեղեցւոյ ներքին ուղղութեան ու արտաքին
 քաղաքականութեան տեսակետով մեծ զեր ու-
 ազդեցութիւն ունեցան, այդ վանքերէն իւրա-
 քանիւրը իր կարգին հանդիսացած ըլլալով է-
 մացական աշխատութեան, մասձակն ու ինք-
 նամտաց աղօթքի, քրիստոնէական մաքուր հա-
 յեցողութեան և ազգային խղճամիտ գիտակցու-
 թեան լուսաւոր կեդրոն մը: Գիրքը, իր երեք
 հատորներով հայ հին վանքերու պատմութիւնը
 չէ միայն, վասն զի նման աշխատութիւն մը,
 լուրջ հետազոտութիւններով, շատեր կատարած
 են մեր մէջ: Բարխուդարեան, Սմբատեան, Փեր-
 ղալէմեան, Կոստանեան, Սրուանձտեանց, Այի-
 շան, Եահթաթունեան, Հայր Յուսէրեան, Էփ-
 րիկեան և զեւ շատեր, ըսոյց Յովսէփեանի այս
 մեծարժէք աշխատասիրութիւնը կը զերազանց
 բուր իր նախորդները, Նախ որ հեղինակը այս
 զեանի վրայ մասնագիտորէն պատրաստուած ե-
 կեղեցական է և թէ իր հետազոտութեանց մե-
 ծագոյն մասը կատարած է անմտք, տեղւոյն
 վրայ, շլտուտելով իրմէ առաջ կատարուած ըն-
 թերցումներու ընդօրինակութիւններուն ու իր
 կոթողական գործը զարդարելով իր կողմէ լի-
 նուած լաւատեսի պատկերներով, ջանալով լի-
 կատար ամբողջութեամբ մը նրապարակ հանել
 զայն, շեղինակը թէ՛ այս և թէ՛ իր գիտական
 բազմաթիւ ուսումնասիրութիւնները լրացու-
 ցած է Ս. Հովհիսիմեանի վանքի մէջ անսնա-
 նացած այն եօթը երկար տարիներուն՝ հրք վա-
 նահայուն էր նոյն վանքին և ուր օւնէր գիտա-
 կան պատրաստութեան ավէն յարմարութիւն: Յե-
 տոք իր այս երկասիրութեամբ հեղինակը տար-
 թեր հայեցակէտ մըն ալ կը հետապնէ: Ազնիւ
 հայեցակէտ, արդարև, որ պայժատորէն կը ըն-
 մարուի ազգագրական իր գրքից բուր հրկասի-
 րութիւններուն մէջ: Ինչ որ զարբեր է վեր սեպ-
 կականութիւնն է Հայաստանեայց Եկեղեցիին,
 մայր տաճար, վանք, պրբանոց, աղօթարան,
 դաստանու, բանասիրական բազմաթիւ հիմնաւոր-

Արատաւազ Վրդ., «Սիւն» ամսագիր, 1929,
 երկաւաղեմ, էջ 76: .

հոսթիւններ, և այն, անհետացած կամ կանգուն
 ու զեռ կենդանի, աւազ բացի երկու զիտաւոր-
 ներէն այնքան նազարներու միջև, բոլորն ալ
 արդիւնք են հայ զեղին հուաքական կամ մաս-
 նակի զհարեթութեան, ուստի ալ լուսաբերով
 ու Տրգատով ու հայ նախարարներով ու աւա-
 փանիով կառուցուած Մ. Էջմիածնի Մայր Տաճա-
 րէն ու ասոր հետ նարտարպետաւ մայնքան
 վանքերէն մինչև այսօր հիմնարկուած բոլոր տու-
 նարներն ու վանքերը: Լայ Եկեղեցւոյ Լայրա-
 պետը, եպիսկոպոսն ու քահանան ուղղակի հայ
 ժողովուրդի և ազգային եկեղեցւոյ զաւակներ
 բոլորն ալ, հայ ժողովուրդին ու անոր իշխան-
 ներուն հետ միտքով ու հոգիով բնեւորած, զը-
 լուխ են կանգնել Լայ Եկեղեցին կենդանացնող
 ու սպրեկտով հոգեւոր ու մտաւոր բողոքաւար
 ձեռնարկներու: Այս է եղած Լայ Եկեղեցիի վա-
 ղընջական պատկերը, նկարագիրը, տո՛ւսիկ, հա-
 յեքի, ներքին կայեցողութեամբ, առանց արտա-
 թին սկիզբութեան, բոլորն ալ շինուած հայ-
 կական քարով տաճարով, կիրով ու աւազով ու
 հարեթի անտառներէն կտրուած փայտով, վեր-
 ջապիկ հայ բազուկով ու հիգով ու մտական
 նուիրատուութեամբը լուսաւորածին հայաստ-
 ան Եկեղեցւոյ կիրպիտունը ամէն տեղ
 ու ամէն դարու մէջ ու այս անձեռն ու հրացո-
 ցիլ ընդհանուր երևոյթին ցայտուն մէկ պատ-
 կերն է պատմութիւնը Արարածան զայտի մէջ
 ԹԻ. - ԹԻ. զարեթուն և աւելի յետոյ իբրուտ ե-
 տեհ կառուցուած ու բարեբար ու մնայուն ար-
 զիւնքներով իրենց աղնուացուցիլ զերն աւար-
 տող հաշակաւոր վանքերուն ու եկեղեցիի ու ա-
 շոթաններուն՝ որոնց բոլորն ալ իբր իշխա-
 նական տուրք իրենց Մայրենի Եկեղեցիին, բարձ-
 րացած են իսաղաքական կամ Գաղտնաց ազ-
 նուատուն տունէն: Ու իբր այս՝ պատմագրական
 այս եռահատոր թանկագին ուսումնասիրութեան
 նպատակը կրկին է. տա՛լ պատմականը շուրջ մը
 վանքերուն ու յիշել անոնց անժխտելի ծառա-
 վութիւնները ու միանգամայն հրաւիրել մեր ազ-
 գակից իշխանները՝ որ նոյն անմեռ ոգիով շարու-
 նակեն սեւել տալ հայ նահատակի բայց կենդանի
 Եկեղեցին Լայապատանի և Սփիւռք մէջ զայն
 պանելով իր արժանի բարձրութեան վրայ:

Ու անա Միլիչիս զարու մեր ազգային ու եկե-
 ղեցական պատմութեան ամենէն փառաւոր մէկ
 շրջանն է որտէ՛ր զիտանախ եկեղեցակը լայնորէն կը
 ներկայացնէ հայ և օտար բնաստիրութեան, իր
 բոլոր անշուքութիւններով և ուր ազգային կայր-
 տութեան և անզուսպ հրացումով կը տեսնուի
 թէ ի՛նչպէս քաղաքական այնքան զժբախտ պա-
 տանուկներէն վերջն իսկ և նոյնքան անբող
 կացութեան մը մէջ աղնուական, ազգառելի ու
 ինքնիշխան ազատատենջ տուն մը, իբնե զոր-
 ծակից անհնայով նոյնքան աղնուական ծագու-
 մով ու ազգասիրական բարձր զգացմաներով տա-
 զբուած սոսանիկ կամ իւնուորդի եկեղեցական-
 ներ Լայապատանի ուղղակի ռիբրին վրայ կը կանգ-
 նեն արուեստի քանուխի՛ղները, իբր մնայուն կո-
 թողուն հայ ստեղծագործ միտքին և իբր պտուղ

ցեղային բարեգալտութեան, իոկպպէս տունա-
 կան տուն մը, Գառչեանները, որոնք մէկ հողմէ
 քաղաքական ու զինուորական զժուարիք կալ-
 աւածներու մէջ ազգօրօտ նուաճումներ կատա-
 բելով, իրենց մասնակցութիւնը կը բերեն եկե-
 ղեցական գործերու մէջ ալ զիրենց անմահացնող
 շինութիւններով ու օրինակ զանաւարով յաջորդ
 սերունդներուն: Նոյն այդ պայաջատ տունն էր
 որ իր հիւանդիպա օւսումններուն մէջ պիտի ծաղ-
 կեցնէր Գլանորի Բարձր Դպրոցը, որ իր կարգին
 ախոյանս պիտի կանգնէր Ազգային Եկեղեցիին,
 զայն պաշտպանելով օտարաժէտ բոլոր վտանգա-
 ւոր հակումներուն զէմ: Նատ պիտի ինչդէի որ
 բարձրապատիւ եկեղեցական այս մեծարժէք ու մե-
 ծադիր ուսումնասիրութիւնը իր երեք հասորնե-
 ռովը կարգադրուել երեքը շխորհել որ անիկա
 լով զիտական աշխատութիւն մըն է. բազմաթիւ
 արձանագրիւններ, տապաւաքարներ, ձեռագրաց
 յիշատակարաններու պարզ ընդօրինակութիւն մը
 կամ արտահանում մը, անհրաժեշտ էջուամներով,
 ու վանքերու, եկեղեցիներու և խաչքարերու
 նարտարպետութեան և օճերու նկարագիր մը,
 այլ համազօւլէի որ ներսփական այդ ընդքերուն՝
 որոնց աւերակները միայն կը մնան, ու մնացած
 բեկորներուն ուսումնասիրութեան հետ, հետա-
 ջոտուած են նոյնպէս անոնց կատարած զերը,
 այնքան անմտանայի և զնահատելի, Լայ Եկե-
 ղեցւոյ պահպանութեան և յաւերժացման մէջ:
 Ու ն՛ով աւելի ձեռնհասութեամբ ու անլիքնլի
 մասնագիտութեամբ պիտի յաջողէր իսաղաքական
 կամ Գառչեանց իշխանական տան համաճեռ կեն-
 սազիրը գտնուել, Ֆիլիքճական ու մոտաւոր ան-
 հաշուելի յոյնութեանց փրկումը ի՞նչ ոչ Գարեգին
 Արքեպօս, Յովսէփեան (Գաթողիկոս), Գառչեանց
 այս երկրորդ հատորը, 117 ամենայնշող պատ-
 կերներով և խնամուած, պատուաւոր սպազբու-
 թեան և փորձերու ուղղորդ կողմէր իսաղաքական
 բովանդակէ վեց գլուխներ. Ա. Կեչարայի. — Բ.
 Ալիքի կամ Գեղարդայ վանք. — Գ. Աղղոց Ս. Ռեփի-
 ցաւ. — Դ. Թամանի վանք. — Ե. Կալի և Ոճպայ
 վանքեր և Զ. Գլանորի Բարձր Դպրոցը կամ շէա-
 մապատանը:

Եկեղեցիւր ԹԻ. զարուն Քչնոյ կամ Արարատ-
 եան թեմի երկրորդ կեդրոնն էր և իր այս հան-
 գամանքը ինքնին բուսական էր որ հայ իշխան-
 ներու և պայապետներու, ինչպէս էին իսաղ-
 բականները, ինչպէս նաև հայ տանիկ ընտա-
 նիքին պատկանող բարձր եկեղեցականները, ա-
 բող ուղարուութիւն ընծայէին նման աւազ թեմի
 մը հրոնական զարգացման, ընդարձակ նուիրա-
 տութեանց արդիւնք գեղեցկայէն վանքերով
 ու եկեղեցիներով և արոնց յատկացուած հասու-
 թարքի կալուածներով, մտաւոր լուսաւորութեան
 ու հոգեւոր առանձնական կեանքի վառարան մը
 զարմնելով անոնց մէջէն ամենէն յարմարագոյնը
 ու հոխացնելով զանոնք եկեղեցական աղնու-
 զարդեղէններով ու թանկագին սպաս ու զգեստ-
 ներով, Բնական էր որ նման հոգեւոր բարձր կեդ-
 րոնի մը մէջ, երբ քաղաքական ապահովութիւնը
 վերագործեր էր ու հայ իշխաններ գրեթէ ազատ

ԽՍՂԱԲԱԿԵՍՆԻՐ ԿԵՄ ՊՈՌՇԵԱՆՔԻ
ՀԱՅՈՑ ԳՍՏՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԶ: Գարեգին
 Արքեպիսկոպոս Մամոն երկրորդ՝ պատկերա-
 զարդ, մեծադիր, երկսուն, էշ 292, սպ. Երևանում,
 1942 Ն. Մամոն երրորդ, Յոնայա մեծադիր, Ն. Երևան,
 էշ 248, սպ. Նյու Եոթ, 1942-3:

Խաղբակեանց կամ Գոռչեանց իշխանական
 տան և առք հետ կապուած շատ ընդարձակ
 պատմական ու հնարարական ուսումնասիրու-
 թեան մը Բ. և Գ. Հատորներն է որ Յովսէփեան
 Արքեպիսկոպոս, Տանն Կիլիկիոյ արդի Շնորհապարզ Գա-
 րեգին Կաթողիկոս, գրեթէ միաժամանակ, մէկը
 երուսաղէմի ու միւսը Նիւ Եորքի մէջ է լոյս
 կ'ընծայէ, յայտարարութիւնը ուղեւոր յազարել
 սակայն քանի մը տարիով, հաւանաբար պատե-
 րազմի հետ կապուած, արգելքներով: Այս ման-
 րապատում ու հոյակապ աշխատասիրութեան Ա.
 Հատորը լոյս էր տեսած 1928 ին վաղաբազմատի
 մէջ ու բարձրապատիւ հեղինակը պատիւ ըրած
 էր ինձ օրինակ մը շրկելու Նոր Նախիջևանէն՝
 որուն արժանաւոր Առաջնորդն էր այդ տարիներ-
 ուն, առիթ տալով որ արժէքաւոր մատենան ես
 ներկայացնէի կայ բանասիրական աշխարհին, ա-

րումներու, առանց նոյնիսկ ապրելու հաւա-
 քական հոգեկանութիւնը իր ամբողջութեա-
 նը մէջ, միամտութիւնն ունին յայտը կա-
 թիլ մը զգացում լուծելով սողներու շար-
 քերուն մէջ, կամ պահ մը ապրում հնչեա-
 կելով, ինքզինքնին հրամայել մեզ իրրե
 զնահաբանքներու ացժանի տիտղոսեալ
 բանաստեղծ: Մքնալորտի հեղինակը կը մնայ
 վեր անոնցմէ: Ան ծանօթ է արդէն մեզ իր
 Նախերգանգով (Սօֆիա տպուած 1937-ին),
 որուն արձակ էջերու նմոյշներէն ազա-
 տաբարած է ինքզինք հոս, ու գիտցած է
 ընտրել անկէ յաջողագոյն ստանաւորները
 և հիւրընկալել նոր գործին մէջ, ու, վկա-
 յութիւն մըն է այս իր հասունցող ճաշակէն:

Թշուջօյանն ոչ միայն ծանօթ է մեզ
 իրրե բանաստեղծ, այլ նաև նախանդամ է
 մեր սերունդի իմացական շարժումին եւ
 յախուռն քննադատ:

Իր ըրածին գիտակցութիւնը ունեցող
 մէկու մը գործին առջև կը զտեսնիք ու այդ
 զխտակցութեամբ մտանցանք իր նոր գործին.
 լաւագոյն յալողութիւններու պինկալու-
 թիւններով կը սպասենք իրմէ նոր գործեր:

Երևանում
 1945

ԱԻԵՏՈՒԹ

անսին գրախօսականով մը(*) ուր փոփաք էի
 յայտնած որ ո՛ր միայն այդ առաջին հատորին
 յաջորդող երկու աւելի ընդարձակ ու լրացուցիչ
 հատորները չուտով լոյս տեսնէին, այլ և անոնց
 զէթ առ այժմ ֆրոնտերէն թարգմանութեան և
 տպագրութեան ծախքերը հազացուէին, գիտու-
 թեան և արեւտտի հովանաւոր հաստատութիւն-
 ներու և անձնաւորութեանց կողմէ: Ուրախ եմ
 որ Սրբազանին աշխատութեան գիտական բարձր
 արժէքը ինքնին բաւական եղաւ որ ան պտակ-
 ուած ըլլար Երուսաղէմի «Մրցոց Թարգմանաց»
 Գուրեմ Գրական Մրցանակով և բարձրագույն և ծա-
 խիւք Տիկին Արմենուհի Մխիթրեանին:

Այս զոյգ հատորները պատմութիւնն են Մի-
 ջին դարու ընայալարի մեր ա՛յն վանքերուն ու
 բոնք ձայն Եկեղեցոյ պատմութեան, ճարտարա-
 պետութեան, զրուցութեան և ծաղկումի արուես-
 տին, մանրանկարչութեան, մատենագրութեան
 և Եկեղեցոյ ներքին ուղղութեան ու արտաքին
 քաղաքականութեան տեսակետով մեծ զեր ու
 ազդեցութիւն ունեցան, այդ վանքերէն իւրա-
 քանիւրը իր կարգին հանդիսացած ըլլալով է-
 մացական աշխատութեան, մասնակցն ու ինք-
 նամուսաց աղօթքի, քրիստոնէական մաքուր հա-
 յեցողութեան և ազգային խղճամիտ գիտակցու-
 թեան լուսաւոր կեդրոն մը: Գիրքը, իր երեք
 հատորներով հայ հին վանքերու պատմութիւնը
 չէ միայն, վասն զի նման աշխատութիւն մը,
 լուրջ հետազոտութիւններով, շատեր կատարած
 են մեր մէջ: Բարխուդարեան, Սմբատեան, Փեր-
 ղալէմեան, Կոստանեան, Սրուանձտեանց, Այի-
 շան, Եահթաթունեան, Հայր Յուսէփեան, Էփ-
 րիկեան և զեւ շատեր, ըսոյց Յովսէփեանի այս
 մեծարժէք աշխատասիրութիւնը կը զերազանց
 բոլոր իր նախորդները, Նախ որ հեղինակը այս
 զեանի վրայ մասնագիտօրէն պարտաւորած ե-
 կեղեցական է և թէ իր հետազոտութեանց մե-
 ծագոյն մասը կատարած է անմտք, տեղւոյն
 վրայ, շլտեսելով իրմէ առաջ կատարուած ըն-
 թերցումներու ընդօրինակութիւններուն ու իր
 կոթողական գործը զարդարելով իր կողմէ լի-
 սուած լաւատեսի պատկերներով, ջանալով լի-
 կատար ամբողջութեամբ մը նրապարակ հանել
 զայն, շեղինաթ թէ՛ այս և թէ իր գիտական
 բազմաթիւ ուսումնասիրութիւնները լրացու-
 ցած է Ս. Հովհիսթիանի վանքի մէջ անսնա-
 նացած այն եօթը երկար տարիներուն՝ հրք վա-
 նահայուն էր նոյն վանքին և ուր օւնէր գիտա-
 կան պարտաւորութեան ավէն յարմարութիւն: Յե-
 տոք իր այս երկասիրութեամբ հեղինակը տար-
 թեր հայեցակէտ մըն ալ կը հետապնդէ, ազնիւ
 հայեցակէտ, արդարև, որ պայժատորէն և ինչ-
 մարուի ազգագրական իր գրեթէ բոլոր երկասի-
 րութիւններուն մէջ, ինչ որ զարբեր է վեր սեպ-
 կականութիւնն է Հայաստանեայց Եկեղեցիին,
 մայր տաճար, վանք, պրահաց, աղօթարան,
 դաստանու, բանասիրական բազմաթիւ հիմնաւոր-

Արատազ Վրդ., «Սիւն» ամսագիր, 1929,
 երեսուցի, էջ 76: .

հոթիները, և այն, անհետացած կամ կանգուն
 ու զեռ կենդանի, աւազ բացի երկու զիտաւոր-
 ներէն այնքան նազարներու միջև: բոլորն ալ
 արդիւնք են հայ զեղին հուաքական կամ մաս-
 նակի զոհարեութեանց, ուստի ալ լուսաբերով
 ու Տրդատով ու հայ նախարարներով ու աւա-
 փանիով կառուցուած Մ. Էջմիածնի Մայր Տաճա-
 րին ու ասոր հետ նարտարպետաւած այնքան
 վանքերէն մինչև այսօր հիմնարկուած բոլոր տա-
 ճարներն ու վանքերը: Հայ Եկեղեցւոյ Հայրա-
 պետը, եպիսկոպոսն ու քահանան ուղղակի հայ
 ժողովուրդի և ազգային եկեղեցւոյ զաւակներ
 բոլորն ալ, հայ ժողովուրդին ու անոր իշխան-
 ներուն հետ միտքով ու հոգիով բնեւորած, զը-
 լուխ են կ'անգնէր Հայ Եկեղեցին կենդանացնող
 ու ապրեցող հոգեւոր ու մտաւոր բողոքական
 ձեւնարկներու: Այս է եղած Հայ Եկեղեցիի վա-
 ղընջական պատկերը, նկարագիրը, տոճիկը, հա-
 յեքի, ներքին կայեցողութեամբ, առանց արտա-
 թին ակնալուծութեան, բոլորն ալ շինուած հայ-
 կական քարով տաճարով, կիրով ու աւազով ու
 հարկերի անտառներէն կտրուած փայտով, վեր-
 ջապիկ հայ բազուկով ու հիգով ու մտական
 նուիրատուութեամբը լուսաւորչածին հայաստ-
 ան Եկեղեցւոյ կիրպետունը ամէն տեղ
 ու ամէն դարու մէջ ու այս անձեռն ու հրացո-
 ցիչ ընդհանուր երևոյթին ցայտուն մէկ պատ-
 կերն է պատմութիւնը Արարածան զայտի մէջ
 ԹԻ. - ԹԻ. զարեբուն և աւելի յետոյ իբրտու ե-
 տեհ կառուցուած ու բարբար ու մայրուն ար-
 զիւնքներով իրենց աղնուացուցիչ զերն աւար-
 տող հաշակաւոր վանքերուն ու եկեղեցիի ու ա-
 շոթաններուն՝ որոնց բոլորն ալ իբր իշխա-
 նական տուրք իրենց Մայրենի Եկեղեցիին, բարձ-
 րացած են իսաղաքական կամ Գաղտնաց ազ-
 նուատուն տունէն: Ու իբր այս պատմագրական
 այս եռահատոր թանկագին ուսումնասիրութեան
 նպատակը կրկին է. տա՛լ պատմականը շուրջ մը
 վանքերուն ու յիշել անոնց անժխտելի ծառա-
 վութիւնները ու միանգամայն հրաւիրել մեր ազ-
 գակից իշխանները՝ որ նոյն անմեռ ոգիով շարու-
 նակեն սեւել տալ հայ նահապետի՝ բայց կենդանի
 Եկեղեցին Հայաստանի և Սփիւռքի մէջ զայն
 պահելով իր արժանի բարձրութեան վրայ:

Ու անա Միլիչիս զարու մեր ազգային ու եկե-
 ղեցական պատմութեան ամենէն փառաւոր մէկ
 շրջանն է որտէ զիտնական եկեղեցիակ լայնորէն կը
 ներկայացնէ հայ և օտար բնաստիրութեան, իբ-
 ր ըլլոր անշուքութիւններով և ուր ազգային կայր-
 տութեան և անզուսպ հրացումով կը տեսնուի
 թէ ի՛նչպէս քաղաքական այնքան զժբախտ պա-
 տանուներէն վերջն իսկ և նոյնքան անբող
 կացութեան մը մէջ աղնուական, ազգապետ ու
 ինքնիշխան ազատատենջ տուն մը, իբնե զոր-
 ծակից անհնայով նոյնքան աղնուական ծագու-
 մով ու ազգասիրական բարձր զգացմաներով տա-
 զարուած սոսանիկ կամ իւնուորդի եկեղեցական-
 ներ Հայաստանի ուղղակի ռիբրոյն վրայ կը կանգ-
 նեն արուեստի քանուխիւղներ, իբր մայրուն կո-
 թողուն հայ ստեղծագործ միտքին և իբր պտուղ

ցեղային բարեգալտութեան, իոկպպէս տունա-
 կան տուն մը, Գառչեանները, որոնք մէկ հողմէ
 քաղաքական ու զինուորական զժուարիք կալ-
 ուածներու մէջ ազգօրատն նուաճումներ կատա-
 բելով, իրենց մասնակցութիւնը կը բերեն եկե-
 ղեցական գործերու մէջ ալ զիրենց անմահացնող
 շինութիւններով ու օրինակ զառնալով յաջորդ
 սերունդներուն: Նոյն այդ պայաջատ տունն էր
 որ իբ հիւանդկախ անուաններուն մէջ պիտի ծալ-
 կեցնէր Գլանորի Բարձր Դպրոցը, որ իբ կարգին
 ախոյանն պիտի կանգնէր Ազգային Եկեղեցիին,
 զայն պաշտպանելով օտարաժէտ բոլոր վտանգա-
 ւոր հակումներուն զէմ: Նատ պիտի ինչդէի որ
 բարձրապատիւ եկեղեցական այս մեծարժէք ու մե-
 ծադիր ուսումնասիրութիւնը իբ երեք հասորնե-
 րով կարգադրուէր երեքը շխորհելի որ անիկա
 լով զիտական աշխատութիւն մըն է. բազմաթիւ
 արձանագրիւններ, տապաւաքարներ, ձեռագրաց
 յիշատակարաններու պարզ ընդօրինակութիւն մը
 կամ արտահանում մը, անհրաժեշտ էջուամներով,
 ու վանքերու, եկեղեցիներու և խաչքարերու
 նարտարպետութեան և օճերու նկարագիր մը,
 այլ համազօրէլի որ ներսփական այդ ընդքերուն՝
 որոնց աւերակները միայն կը մնան, ու մնացած
 բեկորներուն ուսումնասիրութեան հետ, հետա-
 ղօտուած են նոյնպէս անոնց կատարած զերը,
 այնքան անմտանայի և զնահատելի, Հայ Եկե-
 ղեցւոյ պահպանութեան և յաւերժացման մէջ:
 Ու ն՛ով աւելի ձեռնհասութեամբ ու անլիքնելի
 մասնագիտութեամբ պիտի յաջողէր իսաղաքական
 կամ Գառչեանց իշխանական տան համաճեռ կեն-
 սագիրը գտնուել, Ֆիլիքճական ու մոտաւոր ան-
 հաշուելի յոյնութեանց փրկումը իբէն ոչ Գարեգին
 Արքեպիս. Յովսէփեան (Գաթողիկոս): Գառչեանց
 այս երկրորդ հատորը, 117 ամենայնշող պատ-
 կերներով և խնամուած, պատուաւոր տպագրու-
 թեամբ և փորձերու ուղղորդ կողմէր իսաղաքական
 բովանդակէ վեց գլուխներ. Ա. Կենտրոն. — Բ.
 Արիք կամ Գեղարդայ վանք. — Գ. Աղըց Ս. Ռեփու-
 ցաւ. — Դ. Թամակի վանք. — Ե. Կախի և Ոճպայ
 վանքեր և Զ. Գլանորի Բարձր Դպրոցը կամ շէա-
 մապատմութիւն:

Եկեղեցիք ԹԻ. զարուն Քչնոյ կամ Արարատ-
 եան թեմի երկրորդ կեդրոնն էր և իբ այս հան-
 գամանքը ինքնին բուսական էր որ հայ իշխան-
 ներու և պայաջատներու, ինչպէս էին իսաղ-
 բակներունը, ինչպէս նաև հայ տանիկ ընտա-
 նիքին պատկանող բարձր եկեղեցականները, ա-
 բող ուղարուութիւն ընծայէին նման աւազ թեմի
 մը հրոնական զարգացման, ընդարձակ նուիրա-
 տութեանց արդիւնք գեղեցկայէն վանքերով
 ու եկեղեցիներով և արոնց յատկացուած հասու-
 թարքեր կալուածներով, մտաւոր լուսաւորութեան
 ու հոգեւոր առանձնական կեանքի վառարան մը
 զարմնելով անոնց մէջէն ամենէն յարմարագոյնը
 ու հոխացնելով զանոնք եկեղեցական աղնու-
 զարդեղէններով ու թանկագին սպաս ու զգեստ-
 ներով, Բնական էր որ նման հոգեւոր բարձր կեդ-
 րոնի մը մէջ, երբ քաղաքական ապահովութիւնը
 վերագործեր էր ու հայ իշխաններ գրեթէ ազատ